



# ՕՐԱԳԻՐ ԶՄԻՒՌՆԻԱՅ

## ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

ԵՐԵՍՈՒՆԵՒԻ ՄԻԵՐՈՐԴ ՏԱՐԻ

ԶՄԻՒՌՆԻԱ ՇԱԲԱԹ 7 ՆՈՅԵՄԲԵՐ 1870

ԹԻՒ 896

### ՔԱՂԱՔԱԿԱՆ

Չէրք մեծ տէրութիւններէն առաջարկուած զինարարութեամբ՝ դժբաղդաբար յաջող վախճան մի չունեցաւ . վասնզի այս զինարարութեան համար Բրուսիոյ կառավարութենէն պահանջուած ապահովութեան պայմանները չընդունուեցան Վաղղիոյ հասարակապետական կառավարութենէն . հետեւեալ պատերազմը աւայժմ կը շարունակուի :

Վաղղիոյ արտաքին գործոց պաշտօնէն մտնելու ի վայր շրջաբերական նամակաւ մի կըրտացատրէ զպատճառները որոց համար մերժուեցաւ զինարարութեան առաջարկութիւնը և յառաջ կը բերէ թէ Բրուսիան այնպիսի պայմաններ կը պահանջէր , որոնք անարժան են մեծ ու ազատ ժողովրդեան մը : « Բանդի » կըսէ արտաքին գործոց պաշտօնէն պաշարեալ մեր քաղաքացի համար մերժել « անդեան պաշար առնուլ » , կամ թող տալ զայն զինուորական փոխարինութիւն ստանալու պայմանաւ , ուրիշ նշանակութիւն չունի բայց միայն խնդրել 'ի մէջ թող տալ որ դրուեն մեր ամբողջները , կամ խնդրել որ զէնքերն ի Բրուսիոյ ձեռքը յանձնենք . բայց մեք որոշած ենք զէնքերն իս ձեռքէ չթողուլ առանց պատերազմուի : Մտնել ժիւղ « Վաղղիոյ արտաքին գործոց պաշարեալ » կըսէ ևս ըրինք որպէսզի կարելի ըլլայ արժանաւոր և առաջին կան հաշտութեան մը գործադրութիւնը՝ զոր Լըրոպան կառավարէր : Չենք կրնար գուշակել թէ միջնորդ տէրութիւնները ինչ գաղտնիքներ պիտի ընեն այժմ մեր վրայ , որ չուզէցինք ընդունել անընդունելի և առաջարկութիւն մի . բայց վստահութեամբ կը խնայենք մեր ընթացքը ամեն կուսակցութեանց վերաբերեալ զազդիացեալ դատաստանին . քանզի համոզեալ ենք թէ ամենայն ճշդութեամբ մեր պարտքը կատարեցինք » : Զինչեալ պաշտօնէն իւր շրջաբերականը վերջացնելով կը քննուի թէ , երբ խնդրել թշնամին զազդայէն հալածելու վերայ կը գտնուի , միայն նուրիւնը և սէրը հաստատուն է . և ընդհակառակն սաստիկ խռովութեան ձայներ կը լսուին հասարակութեան մէջ՝ երբ թշնամոյն հետ հաշտութեան բանախօսութիւններ ընել հարկ կը ըլլայ :

Խիստ հաւանական և ստույգ կերպին մեզ մտնելու ի վայր պաշտօնէն այս վերջին գրուածները . որոնք զազդիացի ժողովրդեան հայրենասիրական ջերմեռանդութեանը ազգայնաց մըն է . բայց երբ թշնամոյն գործութիւնը գերազանց և անընդունելի է , կարծենք թէ յամառեալ ընդդիմութենէն օգուտ չըլլալէ 'ի զատ՝ հայրենացի մասը կաւելնայ . վասնորոյ այս պիտի դժուար պարագայից մէջ խոհեմութիւնը կը պահանջէ որ երկուք չարեաց փոքրագոյնը ընտրուի :

Մէջին անձնատուրը ըլլալէ ետեւ , Բրուսիոյ կառավարութիւնը ևս առուել հաստատուն կը թնայ իւր պահանջմանը մէջ 'ի մասին Նլլաս և լորէն գաղղիական դաւառաց , զորս կուղէ միաւորել Վերմանիոյ երկրին հետ . մինչդեռ յիշեալ բերդապահ քաղաքին անկումը՝ որ մարաշախտ Պազէնի մատնութեամբ տեղի ունեցաւ կրնն շատերը , Վաղղիացեալ մեծագոյն մասին հայրենասիրական եռանդը վերջին աստիճան գրգռեց . հետեւեալ ամեն հնարաւոր ջանք 'ի գործ կը դնեն ազգայնաց խուռն բազմութեամբ յարձակիլ թշնամոյն վերայ և փառաւոր յաղթութիւններ ձեռք բերելով ազգային զինուորական պատեր վերականգնել կամ մեռնիլ : Վարիզէն հասած վերջին լուրերը կը հաստատեն թէ առժամանակեայ կառավարութեան որոշումը այս է . զոր կարելի եղածին չափ շուտով 'ի գործ դնելու կաշխատի : Բայց պիտի յաջողի՞ արդեօք . ժամանակը պիտի չյապաղի յայտնելու մեզ . իսկ այժմէն գուշակութիւն ընելը թէպէտեւ մարդկային մտաց չէ տրուած , այսու ամենայնիւ զինուորա-

կան քաջ ժողովրդեան մի յուսահատական պատերազմէն անահնունելի և մեծ արդիւնքներ կրնան յուսալ զալ . զոր Բրուսիոյ կառավարութիւնը պէտք է նկատուի թեան առնուլ :

Վրուսի թէ փարիզը պաշարող զերմանական զօրաբանակին կողմանէ Մէջին անձնատուրը ըլլալէ իմաց տրուելով հասարակապետական կառավարութեանը , միանգամայն պահանջուեց որ փարիզը ալ անձնատուր ըլլայ , եթէ չուզէր ումբակոծութեան ահազին հետեւութեանը ենթակայ ըլլալ . բայց խորշու զօրապետը՝ որ փարիզի ընդհանուր կառավարիչ և առժամանակեայ կառավարութեան նախագահն է , մերժեց և Բրուսիացոց այս հրամայական առաջարկութիւնը : Լըրոպիոյ լրագիրները փոքրիկ նամակ մի կը հրատարակեն , զոր Պիզմարք կոմսը իւր մօրը դրած է կըսեն , ծանուցանելու համար անոր՝ թէ փարիզի ումբակոծութիւնը շուտով պիտի սկսի :

Բրուսիացիք կը յուսան թէ յիշեալ մայրաքաղաքը անձնատուր ըլլալէ ետեւ , հաշտութիւնը իրենց ուղածուն պէս անյապաղ պիտի կատարուի . բայց հասարակապետական կառավարութեան որոշումը՝ փարիզը թշնամոյն ձեռքը անցնելէ ետեւ անդամ հաշտութիւն մերժելէ , եթէ անոր մէջ զազդիական սր և է երկիր՝ Վերմանիոյ թող տալու պայման մի ըլլայ . և այս մեր ժամով ու կրաւորական ընդդիմութեամբ յաղթող թշնամոյն նկուրթիւնը և դժուարութիւնները աւել-լընդունելու յիշումը կը շարունակուի :

Մտնել ժիւղ « Վաղղիոյ արտաքին գործոց պաշարեալ » կըսէ ևս ըրինք որպէսզի կարելի ըլլայ արժանաւոր և առաջին կան հաշտութեան մը գործադրութիւնը՝ զոր Լըրոպան կառավարէր : Չենք կրնար գուշակել թէ միջնորդ տէրութիւնները ինչ գաղտնիքներ պիտի ընեն այժմ մեր վրայ , որ չուզէցինք ընդունել անընդունելի և առաջարկութիւն մի . բայց վստահութեամբ կը խնայենք մեր ընթացքը ամեն կուսակցութեանց վերաբերեալ զազդիացեալ դատաստանին . քանզի համոզեալ ենք թէ ամենայն ճշդութեամբ մեր պարտքը կատարեցինք » : Զինչեալ պաշտօնէն իւր շրջաբերականը վերջացնելով կը քննուի թէ , երբ խնդրել թշնամին զազդայէն հալածելու վերայ կը գտնուի , միայն նուրիւնը և սէրը հաստատուն է . և ընդհակառակն սաստիկ խռովութեան ձայներ կը լսուին հասարակութեան մէջ՝ երբ թշնամոյն հետ հաշտութեան բանախօսութիւններ ընել հարկ կը ըլլայ :

Խիստ հաւանական և ստույգ կերպին մեզ մտնելու ի վայր պաշտօնէն այս վերջին գրուածները . որոնք զազդիացի ժողովրդեան հայրենասիրական ջերմեռանդութեանը ազգայնաց մըն է . բայց երբ թշնամոյն գործութիւնը գերազանց և անընդունելի է , կարծենք թէ յամառեալ ընդդիմութենէն օգուտ չըլլալէ 'ի զատ՝ հայրենացի մասը կաւելնայ . վասնորոյ այս պիտի դժուար պարագայից մէջ խոհեմութիւնը կը պահանջէ որ երկուք չարեաց փոքրագոյնը ընտրուի :

Մէջին անձնատուրը ըլլալէ ետեւ , Բրուսիոյ կառավարութիւնը ևս առուել հաստատուն կը թնայ իւր պահանջմանը մէջ 'ի մասին Նլլաս և լորէն գաղղիական դաւառաց , զորս կուղէ միաւորել Վերմանիոյ երկրին հետ . մինչդեռ յիշեալ բերդապահ քաղաքին անկումը՝ որ մարաշախտ Պազէնի մատնութեամբ տեղի ունեցաւ կրնն շատերը , Վաղղիացեալ մեծագոյն մասին հայրենասիրական եռանդը վերջին աստիճան գրգռեց . հետեւեալ ամեն հնարաւոր ջանք 'ի գործ կը դնեն ազգայնաց խուռն բազմութեամբ յարձակիլ թշնամոյն վերայ և փառաւոր յաղթութիւններ ձեռք բերելով ազգային զինուորական պատեր վերականգնել կամ մեռնիլ : Վարիզէն հասած վերջին լուրերը կը հաստատեն թէ առժամանակեայ կառավարութեան որոշումը այս է . զոր կարելի եղածին չափ շուտով 'ի գործ դնելու կաշխատի : Բայց պիտի յաջողի՞ արդեօք . ժամանակը պիտի չյապաղի յայտնելու մեզ . իսկ այժմէն գուշակութիւն ընելը թէպէտեւ մարդկային մտաց չէ տրուած , այսու ամենայնիւ զինուորա-

կան քաջ ժողովրդեան մի յուսահատական պատերազմէն անահնունելի և մեծ արդիւնքներ կրնան յուսալ զալ . զոր Բրուսիոյ կառավարութիւնը պէտք է նկատուի թեան առնուլ :

Վրուսի թէ փարիզը պաշարող զերմանական զօրաբանակին կողմանէ Մէջին անձնատուրը ըլլալէ իմաց տրուելով հասարակապետական կառավարութեանը , միանգամայն պահանջուեց որ փարիզը ալ անձնատուր ըլլայ , եթէ չուզէր ումբակոծութեան ահազին հետեւութեանը ենթակայ ըլլալ . բայց խորշու զօրապետը՝ որ փարիզի ընդհանուր կառավարիչ և առժամանակեայ կառավարութեան նախագահն է , մերժեց և Բրուսիացոց այս հրամայական առաջարկութիւնը : Լըրոպիոյ լրագիրները փոքրիկ նամակ մի կը հրատարակեն , զոր Պիզմարք կոմսը իւր մօրը դրած է կըսեն , ծանուցանելու համար անոր՝ թէ փարիզի ումբակոծութիւնը շուտով պիտի սկսի :

զղացումները , որոնք տան մեզ առեւ հրապարակաւ և յայտնապէս այժմեան իրաց վիճակը . որոց վերայ դժգոհ եմք յոյժ : Վասնզի մեք որ՝ թէպէտ անարժանութեամբ , կը վարեմք տեառն մերոյ Վրիստոսի փոխանորդի իշխանութիւնը երկրիս վերայ և որ եմք հովիւ բոլոր տանն խորայնի , կը գտնուեմք այժմ , իրօք , զուրկ այն ազատութենէն՝ որ անհրաժեշտ է Նստուծոյ եկեղեցին կառավարելու և անոր իրաւունքը հաստատուն պահելու համար . ուստի կը զգամք թէ մեր պարտքն է ուղղել ձեզ այս բողոքադիւրը՝ զոր միտք ունիմք նաև հրատարակել , որպէսզի բոլոր կաթոլիկ ժողովուրդները կարգան և դիտան զայն :

Իւր երբ կըսեմք թէ այս ազատութիւնը մեր ձեռքէն յափշտակուեցաւ , մեր հակառակորդները . չեն կրնար պատասխանել թէ այս զանդատը և այս յայտարարութիւնը անհիմն են : Վասնզի ամեն բանաւոր անձինք պիտի հասկնան և պիտի խոստովանին թէ յիս այսորիկ չունենալով այն գերագոյն և ազատ իշխանութիւնը՝ որոյ զօրութեամբ մեր աշխարհական իրաւունքը կը վայելէինք 'ի փոխարէնութիւնս ժողովրդեան և յի թեկեկութիւնս նամակաց հասարակութեան և այժմ չընալով վստահել խտրական կառավարութեան վերայ որ անիրաւաբար իրեն յատկացոյց այս իշխանութիւնը , իրպէս զըրկեալ կը գտնուեմք հարկաւոր ու շուտափոյթ ճանապարհէն և ազատ կարողութենէն կարգադրելու համար զգործքերը զորս Զիսուսի Վրիստոսի փոխանորդը և հաւատացեալ զա-

նապաղ շարժել (սոր բոլոր աշխարհէն խուռն բազմութեամբ կը դիմեն հոգևոր որդիքը) կը պարտաւորի կարգադրել և վերջացնել :

Մտնել ժիւղ « Վաղղիոյ արտաքին գործոց պաշարեալ » կըսէ ևս ըրինք որպէսզի կարելի ըլլայ արժանաւոր և առաջին կան հաշտութեան մը գործադրութիւնը՝ զոր Լըրոպան կառավարէր : Չենք կրնար գուշակել թէ միջնորդ տէրութիւնները ինչ գաղտնիքներ պիտի ընեն այժմ մեր վրայ , որ չուզէցինք ընդունել անընդունելի և առաջարկութիւն մի . բայց վստահութեամբ կը խնայենք մեր ընթացքը ամեն կուսակցութեանց վերաբերեալ զազդիացեալ դատաստանին . քանզի համոզեալ ենք թէ ամենայն ճշդութեամբ մեր պարտքը կատարեցինք » : Զինչեալ պաշտօնէն իւր շրջաբերականը վերջացնելով կը քննուի թէ , երբ խնդրել թշնամին զազդայէն հալածելու վերայ կը գտնուի , միայն նուրիւնը և սէրը հաստատուն է . և ընդհակառակն սաստիկ խռովութեան ձայներ կը լսուին հասարակութեան մէջ՝ երբ թշնամոյն հետ հաշտութեան բանախօսութիւններ ընել հարկ կը ըլլայ :

Խիստ հաւանական և ստույգ կերպին մեզ մտնելու ի վայր պաշտօնէն այս վերջին գրուածները . որոնք զազդիացի ժողովրդեան հայրենասիրական ջերմեռանդութեանը ազգայնաց մըն է . բայց երբ թշնամոյն գործութիւնը գերազանց և անընդունելի է , կարծենք թէ յամառեալ ընդդիմութենէն օգուտ չըլլալէ 'ի զատ՝ հայրենացի մասը կաւելնայ . վասնորոյ այս պիտի դժուար պարագայից մէջ խոհեմութիւնը կը պահանջէ որ երկուք չարեաց փոքրագոյնը ընտրուի :

Մէջին անձնատուրը ըլլալէ ետեւ , Բրուսիոյ կառավարութիւնը ևս առուել հաստատուն կը թնայ իւր պահանջմանը մէջ 'ի մասին Նլլաս և լորէն գաղղիական դաւառաց , զորս կուղէ միաւորել Վերմանիոյ երկրին հետ . մինչդեռ յիշեալ բերդապահ քաղաքին անկումը՝ որ մարաշախտ Պազէնի մատնութեամբ տեղի ունեցաւ կրնն շատերը , Վաղղիացեալ մեծագոյն մասին հայրենասիրական եռանդը վերջին աստիճան գրգռեց . հետեւեալ ամեն հնարաւոր ջանք 'ի գործ կը դնեն ազգայնաց խուռն բազմութեամբ յարձակիլ թշնամոյն վերայ և փառաւոր յաղթութիւններ ձեռք բերելով ազգային զինուորական պատեր վերականգնել կամ մեռնիլ : Վարիզէն հասած վերջին լուրերը կը հաստատեն թէ առժամանակեայ կառավարութեան որոշումը այս է . զոր կարելի եղածին չափ շուտով 'ի գործ դնելու կաշխատի : Բայց պիտի յաջողի՞ արդեօք . ժամանակը պիտի չյապաղի յայտնելու մեզ . իսկ այժմէն գուշակութիւն ընելը թէպէտեւ մարդկային մտաց չէ տրուած , այսու ամենայնիւ զինուորա-

կան քաջ ժողովրդեան մի յուսահատական պատերազմէն անահնունելի և մեծ արդիւնքներ կրնան յուսալ զալ . զոր Բրուսիոյ կառավարութիւնը պէտք է նկատուի թեան առնուլ :

Վրուսի թէ փարիզը պաշարող զերմանական զօրաբանակին կողմանէ Մէջին անձնատուրը ըլլալէ իմաց տրուելով հասարակապետական կառավարութեանը , միանգամայն պահանջուեց որ փարիզը ալ անձնատուր ըլլայ , եթէ չուզէր ումբակոծութեան ահազին հետեւութեանը ենթակայ ըլլալ . բայց խորշու զօրապետը՝ որ փարիզի ընդհանուր կառավարիչ և առժամանակեայ կառավարութեան նախագահն է , մերժեց և Բրուսիացոց այս հրամայական առաջարկութիւնը : Լըրոպիոյ լրագիրները փոքրիկ նամակ մի կը հրատարակեն , զոր Պիզմարք կոմսը իւր մօրը դրած է կըսեն , ծանուցանելու համար անոր՝ թէ փարիզի ումբակոծութիւնը շուտով պիտի սկսի :

րու որ շատ չանցած ՚ի գործ պիտի դրուին, կուզեմք բողոքել զօրութեամբ մեր զերազոյն իշխանութեանն ինչպէս որ կը բողոքեմք ներկայ շրջաբերականաւ մե...

Ընայժամ աղաչեցուք անդադար և շերմնանդ սրտի զամենակարողն Ըստուած որ լուսաւորէ մեր թշնամեաց միտքը, որպէսզի գաղաբին ՚ի բեռնաւորելոյ զՏոբիս իւրեանց եկեղեցական պատժոյ ահագին ծանրութիւնը և հեռու կենան իրենց վերայ հրախիւրէ զսոսկալն բարկութիւնը կենդանոյն և ամենատեսին Ըստուածոյ...

Իսկ քեզի համար, սիրելի՛ որդեակ, խնդրելով ՚ի Տեառնէ մարմէ Զիսուսէ Քրիստոսէ զխաղաղութիւնն և զուրախութիւնն, կը մատուցանեմք քեզ ՚ի խորոց սրտի զաւարելական օրհնութիւն մեր :

Տուեալ ՚ի Հուլիոսի 29 Սեպտ. 1870, (Ն. Թ. Կ.) ՚ի 25 Երրորդում ամի քահանայապետութեան մերում :

ՊԻՍՏ ԻՆՆԵՐՈՐԿ

ԱԶԳԱՅԻՆ

Ընդունալ նախընթաց թուոյն մէջ յիշատակութիւն եղած է բողոքագրոյ մը վրայոք զոր Ըրմաշու Չ. Ս. Ըստուածածնի վանուց արժաւ. միաբանութիւնը յու...

յաջորդութեամբ հիմն բռնած են, և այսօր եթէ ջնջուին՝ ազգին քանի մը հարիւր հազարները պիտի խռովին :

Այս կարծիքին և տակաւ ծնանող սպառնալից նկատմանը քով մերը դնելէ յառաջ՝ սա քննեմք, թէ արդեօք Սոյ և Ազգամարայ աթոռները հակաթո՞ւն են, և վնասաւոր Ազգութեան խօսքի մէջ անոնց ջնջումը վտանգաւորեաց կամք կը ընդամարտի :

Ազգամարայ կաթողիկոսութեան պատմութիւնը զլսողին սրամտութիւն աստատմութեան ըլլալով՝ ասիկայ թէ՛ Ս. Էջմիածնի և թէ՛ Սոյ համար հակաթոն է. իսկ Սոյ աթոռոյնը Ս. Էջմիածնի համար բողոքողին պատմութիւն յամառութեան ըլլալով՝ երկուքն ալ զիրար հակաթոն կը ճանաչեն : Երկուքը միանգամայն չեն կրնար օրինաւոր ըլլալ, մէկ արմատի շարունակութիւն կամ միւսին Ս. Կաթողիկոս մը ժողովուրդի աթոռակալութիւնները ըլլալուն համար. որը որ օրինաւոր ճանչցուի՝ միւսը հակաթոն կը մնայ, կամ ուր մէկուն համար օրինաւոր է կըսէ, միւսին համար հակաթոն է պիտի ըսէ :

Այս օրդին մեծ և զրեթէ բովանդակ մասը Ս. Էջմիածնի աթոռոյն համար օրինաւոր է կըսէ, որքան Սոյ համար հակաթոնակութիւն է կըսէ : Ընդհանուր ժողովը Ս. Էջմիածնի աթոռոյն հետեանց և մայրաքաղաքի գաւառն է, օրինաւոր կը ճանչնայ միայն իր մայր աթոռը, հետեալս հակաթոնակութիւն կը ճանաչուի զԱթոռ : Սկի մարմնոյն մէջէ առկա զլուս կենտրոն անտեղութիւնը, ոչ միայն սրբազան կաթողիկոսին, այլև համարին Հայաստանեայց եկեղեցոյ անդամներուն ցաւ եղած է և պատշաճ ըլլալ. և անտեղի զլուսներուն ջնջումը ուղեւ, եթէ ժամանակն հասած է, և կամ ընդհանուր ժողովոյն ատենապետին յայտնած կերպովը՝ ժողովրդական կուսակցութեանց երեսնէ երկուք չկայ, ոչ միայն վնաս. կաթողիկոսին՝ այլև բովանդակ ազգին պարտքն է : կաթողիկոսին փախարը եթէ ոմանց սրտին զայրոյթ կարգէ, երեցած պատճառն այն միայն կրնայ ըլլալ՝ որ մեր սողին աստիճանական աթոռոյն արժանապատուութիւնը անոնց մտածութեան զլուսութեան կէտը չէ : Եթէ Ս. կաթողիկոսին փախարը բացատրող ձևը, այսինքն բոլոր սուր մեղեցիկ բաղէ զմեռեալս իւրեանց խօսքը սրտմտութիւն կըրեր. ի՞նչ կրնար ըսել Ս. Կաթողիկոսին Երրորդ առ աշխարհի եպիսկոպոսական ժողովին իմաստաւորութիւնը ծանր ծանր սեւերուն :

Թողոյ դիմել՝ ծանր և անհասկանալի հակաաթոնակութեամբ մեղանչել :

Բ. Երկրորդ կարծիքն էր խնդրոյն վրայ վնասաւոր Ազգութեան կամքը հարցունել : Այս կարծիքը քան զառաջինն աւելի յարմար է, թէ՛ մեր ամենուս պարտք եղած հնազանդութեան որ առ մայր աթոռն, թէ՛ Սահմանադրութեան օրինաց, և թէ՛ եկեղեցոյ սրտակոտոր մը շատաւարացունելու նպատակին :

Այլ ի՞նչը բացատրենք :

Եթէ ընդհանուր ժողովոյն ընկեր անօրինութիւնն ՚ի մասին Սոյ և Ազգամարայ կաթողիկոսաց բառնալու մասը է այն հակաաթոնակութիւնը որ երեք աթոռոց մէջ կան, և ներգաշնակաւոր անջութիւն մը հաստատուն մէջերին, բան մը ընել առանց մայր աթոռոց արմատը զրու թիւնն հասկնալու՝ ոչ խեղալի է և ոչ կարելի. ապա թէ ոչ հաւատարմ կը խոստարտի թէ՛ Ա. Պօլոյ ընդհանուր ժողովը Հայաստանեայց եկեղեցոյ խնդրոյ մէջ զերազոյն հեղինակութիւն մը ունի ձեռք մխելու, նուիրապետութեանց ձև և զիրք ստեղծելու, և թէ նպատակ ունի ստուարացունելու այն պատակաւոր՝ որ դժբաղդար կայ եկեղեցոյ արդարութեան մէջ, կամ Ս. Կաթողիկոս հայրապետին ըսած կերպովը փոխալ և նեխալ անդամներուն վրայ շատ մը աստղ անդամներ, բովանդակ Տաճկաստանի հայեր, աւելցունել մէկը թողով միայն թուրքիայի չեղովները :

Գ. Այս երկու կարծեաց առաջինին դէմ ցաւելով՝ երկրորդին զըմտեցունելու մերը իրը խոսքով և ոչ միայն աստիճանականութեան : Ահա ասիկ :

Կաթողիկոսութեանց խնդրը երկու և միայն երկու ձև ունի, հին՝ որով կը խոստարտեն և հաստատուն էին երկու աթոռոց կաթողիկոսութեան, նոր՝ որով այսօր կուրբ ընտրել և հաստատել, և նոյնը ապա շատ ընտրութեանց կանոն ընել :

Հին ձևոյն մէջ՝ ընտր մասնակցութիւն չունիլը ընտրութեան, այլ պարտք մ'ունի միայն ճանչնալու թէ՛ այն է կամ այն Սոյ կամ Ազգամարայ վաւերական կաթողիկոսը, վաւերականութեան հիմն դնելով անոնց իւրարման իրին թեմոց ինքուրոյն քահանայութեան հին և կանոնաւոր համարած ձևը :

Սոյ օրդին մէջ ալ ոչ Պօլոյ կաթողիկոսութեան փոխարէն և ոչ Մատթէոս կամ Կերոսոս, այլ աթոռակալութիւն սրբոյ աստիճանականութեան և Բարթոլոմէոսի և սրբոյ Պօլոյի, կամ որ նոյնն է, եկեղեցոյն միութեան սկստը, ազգային աւանդութիւնը և ժամանակին հարկաւոր պահանջները մտաւոր, որպէս զի նոր ձևն ալ հոյն անտեղութիւններով լիցուն չըլլայ : Այս ամէնը միայնելու համար մէկ հատիկ սպառնալու համար չէ՛ զին աթոռներուն վրայ նոր ձևով ընտրուած և նոր կապակցութեամբ միւսին մարմնոյն հետ ներգաշնակութեամբ կապած կաթողիկոսներ նստեցունել :

Ո՞տար խնդրելով, որ վնասաւոր սրբազան կաթողիկոսն որ իր կողմանէ պատգամաւորներ որոջ. նոյն պէս երկու միւս աթոռոց կողմէն երեսօտեան եպիսկոպոսներ բերուն, անոնցմով միտքը ներգաշնակութեան կանոնաւոր յատուակելի մը յորինել արտի ըստ մտայ միութեան եկեղեցոյ և աստղութեան թեմոց սողին, զոր և հաստատուն թէ՛ վնասաւոր Ս. կաթողիկոսն և թէ՛ միւս աթոռոց սրբազանաւոր եպիսկոպոսներն, և ընդունի ընդհանուր ժողովը և յետոյ նոր կաթողիկոսաց ընտրութիւնն ըլլայ : Այս կերպ հիմնական մտքով խնդրը կերպարանի մը բերելու զիւրին կերպը. ապա թէ ոչ աւելի օրինաւոր, հարկաւորն և միայն հարկաւորն այն է որ ազգային եկեղեցական մեծ ժողով մը զուստուրի որուն մէջ ըստ ունի այս և ասոր պէս եկեղեցական անտրոջ և տարաւոր թողուած խնդիրները ինչպէս պահանջած են և կը պահանջեն միշտ եկեղեցական զրու թիւնը :

Այս և մեր խոստատուայ թիւղարկութեան համաձայն գոյն թիւղարկութեանց վերջ տալու արդար, օրինաւոր և վառաւոր կը ընտրուի. գոյն թիւղարկութեանց՝ որոնց վրայ մեր նախնիք այնչափ մտնորք և արատաւոր են, և ոչ ընդ վերջին օրերս աշխարհի ամէն ծայր և ծանակ ըրին եկեղեցին և սողը : Այստեղով միայն կարելի է Սոյ և Ազգամարայ աթոռները համարելն ազգին վերայ զրու, որ ընդհանուր ընդհանուր ժողովոյն անկախ միջամտութեամբ և անօրինելով միայն Տաճկաստանի Հայոց աթոռները ըլլալու ձև կրնան ունենալ, զոր անտարակոյս ոչ բոլոր Տաճկաստանի եկեղեցիք, ոչ նոյն աթոռոց թիւղարկ և ոչ օտար երկիր բնակող Հայաստանեայց եկեղեցոյ գաւառներ կը ընդունին այնպէս :

Չէր Սրբազնութիւնը և այս զէպքին մէջ մեզմէ տարբեր մտածողները, չեմք կարծել թէ մեր միամտութեան և անկեղծութեան վրայ կերկրային և չին տեսներ մեր

ԱՌ ԱՄԵՆԱՊԱՍԻԻ ՊԱՏՐԻԱՐԿՆ Կ. ՊՕԼՍՈՅ

ի վանականաց Չ. Ս. Աստուածածնի յԱրմալ : Սրբազան Հայր :

Ըրազրաց միջոցու հրատարակուածն ընդ կրկնաւոր թէ կեղծութեան ընդհանուր ժողովը քանի մը զուստուածն ՚ի վեր կաթողիկոսական խնդրոց վրայ կը վնասաւոր, և մինչև Աթոռները 16 մեր առած տեղեկութեանց համաձայն տակաւին վերջնական արդիւնք մը ձեռք բերած չէ :

Կաթողիկոսութեանց խնդրը ազգային խնդիր ըլլալու հետ խնդիր է նաև եկեղեցոյ, որու վրայ ամեն սր ձեռքն անելով միայն եկեղեցոյ ստոյլը պատմութիւնը և ճշմարիտ վառքը, և կամ, որ նոյնն է, իւր հաստատուն և համարման հիմք, կրնայ իրաւունք ունենալ խօսելու :

Այս քննական իրաւունքը մեզի խնայող մը չկրնար ըլլալ, որովհետեւ եկեղեցական խնդիրները եկեղեցոյ հետ վսեմ հոռութիւն մ'ունին, նոր տրամադրութեանց պայմաններէ և հետեալս խօսքի նորանոր և զրական կղանակներէ ազատ են. ուստի իրը Հայաստանեայց սուրբ եկեղեցոյ սրբազանութեան նուազանքը, առանց երկմտութեան, երկամտաց և նկատման ահաւասիկ Չէր Սրբազնութեան ձեռք առաջի երեսօտեանց ժողովին և աշխարհի կը ընենք մեր խորհրդածութիւնը, հիմնելով զայն միայն մեր գիտակցութեան և հաւատքին և եկեղեցոյ շահերուն վրայ. և որպէսզի կարգաւ որ և յատուկ բացատրութիւն մը տամք մեր խորհրդածութեան՝ առաջ ընդհանուր ժողովոյն արամադրութիւնները պարզեմք, որչափ որ կարելի է քաղելով լրագիրներէն :

Ա. Ընդհանուր ժողովը, ըստ երեսօթիւն, կարծեաց խաչածն բաժանում մ'ունենցած կը տեսնուի. բայց ներքին և հաստատուն բաժանումներ ունի իւր մէջ, որոնք ամբողջով զլսաւորապէս երկուք կը մնան. առաջին՝ թէ ընդհանուր ժողովը անկախաւոր Սոյ և Ազգամարայ կաթողիկոսները ընտրելու և հաստատուելու է. երկրորդ՝ թէ խնդրոյն վրայ Ս. Էջմիածնի սրբազան կաթողիկոսին կամքը հարցունել պէտք է :

Առաջին կարծիքն յայտնողներն, եթէ ուրիշ աւելի հզոր և ծածուկ պատճառներ ալ ունենան, մինչև հիմա ըսածնիս աս է. սրբազան կաթողիկոսը այն աթոռոց ջնջումը կուզէ իրը «հակաթոններ», որոնք դարաւոր

Ազգամարայ կաթողիկոսութիւնը Ս. Կաթողիկոսական աստուածակարգ քահանայապետութեան դէմ՝ Պատանայ և Սրբորնի ինքնակարգ և յախճատկող քահանայութեան սպառնալու զրկելը կը ճանաչուի, և ոչ միայն սպառնալու զրկելը, այլև նեխալ, փոխալ, ապականալ, ի՞նչ քարք, և այլն կանուանէ : Թողք ընդհանր. տիպ Պօլոյ յերթեալ 33 :

Սրբազան էլ չէ սրբազան կաթողիկոսը ենթադրելով հանգիստ թէ՛ այն աթոռոց ջնջումը կուզէ. սակայն կրնայ կարծուիլ թէ այն խօսքն կը ճանաչուի միւս աթոռոց ջնջումն ուղեւ. քա՛ւ լիցի, զորոյցաւոր խօսքին այլաբանական ձևը իւր սրբազնութեան վերածելով, ասիկ աւելի կամ պարկաւ խօսք մը ըսած չկրնար ըլլալ մայր աթոռոց հաւատարիմ եպիսկոպոսներուն : Գուք մի խառնուել անոնց զորքերուն : Սակաւ ըսել չէ՛ թէ տարաւրջեց, այն աթոռները, ջնջեց, անոնց ժողովրդը. այլ կաթողիկոս կամ Սոյ համար ըլլալու թեմոյն և զիտնաւոր յարգելէ այն քաղաքակալ սահմաններ, որոնք Պօլոյ կապուս և Կերոսոս կաթողիկոսաց ձեռք ժողովով մը Աթոռադէմ գրուեցան, որոնցմէ այն կրնայ գուշակուիլ թէ իրերայ սահման չկոտորուի, և միայն անհաղորդ կամ բաժանեալ բալ կ'ամուսնանան, որոնք սիրելու պարտքը վրանին առին : Բայց Սոյ աթոռը մինչև հիմա շատոնց կոտորեց այն սահմանները. Ազգամարայ համար ալ երեսնին զարնել այն ուստին վանապետութիւնը, զոր քանիցս անգամ ուստեցին Պապը և Միսնոն կաթողիկոսաց թուականներուն, այսինքն իրենց թիւնն ընտրուել և Ս. Էջմիածնի հայրապետն հաստատուել :

Այս կարծիքը, որ յուսալի չէ՛ թէ վերջապէս վճարող կարգ կանցի երեսօտեանական ժողովոյն ընդհանուր հաւանութեամբ ինքնին երեք կերպ անտեղութիւն ունի եթէ ընդհանուր ժողովը անտեղաւոր արժանապատուութեան դէմ յանդուրդն անարդարութիւն չհամարուի ըսածնիս. մէկ մը մայր Աթոռոց ընդհանրականութիւնը մերմեջ, որ կը ճանաչուի միւս աթոռները հակաթոն ճանչցունելն. երկրորդ՝ Կ. Պօլոյ պատրիարքութեան և անոր նախագահութեան ներքեւ գումարեալ երեսօտեանութեան կողմանէ Սոյ և Ազգամարայ աթոռոց կամակար պատասխանութիւնը իւր բնութեան մէջ բարեբեր և քաջալիւրէ. երրորդ՝ Սահմանադրութեան դէմ՝ որ կ'օրինաւորէ այսպիսի խնդրոց մէջ Արարատեան մայր ա



